

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

Վ Ա Ր Դ Ա Ր Ա Ն Ը

Ժամանակին լարին վըրայ,
Վարդարանն է կեանքը մարդուն.
Ամէն հատիկ վըրայ մը լուռ
Հողիէն մեր անցածներուն:

Շըրջանակին վըրան անոր,
Տարիները կը դառնան յար,
Զինք մըտածեր թէ համրին այդ,
Օր մը վըրթիլ յանկարծ կըրնար:

Կը ծեռնենք մենք զանոնք հատ հատ՝
Տըժգոյն, յուշեր, իոծեր այրած..
Վարդարանչն անոնց կախարդ
Մերթ կը՝ մընայ խաչ մը կախուած:

Ուշ կամ կանուխ պիտի վըրթի
Խորհուրդ-համրին այդ մեր կեանքին,
Իցիւ մաշած հատիկներն իր
Իրեւ արցունք, իբրեւ ժըպիտ,

Զերծ միջոցէն, ժամանակչն,
Լարին վըրայ անմահութեան,
Յօրինչին համրիչ մը նոր,
Մատուցներուն տակ Արարչին:

ԵԴԻՎԱՐԴ

ԵՍ ՔՈՒ ԱՓԵՐԷԴ...

Ես քու ափերէդ բռնի հեռացած
Հայրենի երկի՞ր, կարօտցած եմ քեզ,
Հազար սուտակներ, զմրուխտներ հազած
Դաշտերդ թողած հեռացած եմ ես...

Քանի՞ երկիրներ ես թափառայած,
Այնքան տենչանքով կարօտցած եմ քեզ,
Ի՞նչ անուշ օրներ եւ արշալոյսներ
Ափերդ թողած հեռացած եմ ես...

Մինչ շուրջս գարուն, այգիներ ծաղկած,
Ես, կարի հուրինուր կարօտցած եմ քեզ.
Զի՞ հազար բարիք բու գիրկըդ թողած
Բոպիկ ոտքերով հեռացած եմ ես...

(Պաղեսին)

ԱԼԵՑԻՍ ԹԷՔԷԵԱՆ